

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԵՐԹ

Է. 8 ԱՐԻ 1923

Ճարեկան՝ 50 ֆր. = 4 դոլ. = 1 ստերլինգ:

Թիւ 3-4
ՄԱՐՏ—ԱՊՐԻԼ

ՄԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ

ՍԵՐԻՈՍ ԵՊԻԿՈԳՈՍ ԲԸԴՐԱՏՈՒՆԵՐԸ
ԵԽ Ի ԻՐ ՊԵՏՄՈՒԹԻՒՆՆ Ի ՀԵՐՑԿԾ



2.

պլազմութիւններ։
Սերիոսի Պատմութեան անդրանիկ

Հրատարակութիւնը տուաւ թացէու Սիհրատեանց՝ «Պատմութիւն Սերէոս եպիսկոպոսի ի Հերակլ, կ. Պոլիս 1851, 8⁰, էջ 12+241։

Հրատարակութեանս բնագիր ընտրուած է այն ձեռագիրը, զոր Հրատարակիչը հանած էր 1850ին Տփղիս Ներսէս Ե. Կամողիկոսի օրինակէն։ Զայն բաղդատած է ապա Էջմիածնի Թ. 611ի եւ իբր 1587ին գրուած պակասաւոր օրինակին հետ, զոր անուանած է «միւս օրինակ»։ Անհուտ Հրատարակիչը ոչ միայն չէ յաջողած վերականգնել բնագիրը, մաքրելով զայն ընդօրինակովներու անհմաստ վրիպակնե-

րէն, այլ եւ հոգ տարած չէ հաւատարմութեամբ ներկայացնել ձեռագիրներու տարբեր ընթերցուածները (հմմ. Նոյ Ե ան Աղաւնի, 1853, թ. 52, «Սիալ տպագրութիւն Սերէոս մատենին, ի լցո ընծայելց ի 1851 ամի, անհամաձայն ընդ բնագրին եղելց յըթոռն Էջմիածնին, յորմէ առեալ է զօրինակ տպագրելցն, որպէս [ասէ] ի յառաջաբանին իւրում՝ »)։ Ըստ քմաց բաժնած է բնագիրը երեք գպրութեանց եւ երրորդ գպրութիւնը Ա. — Լ. գլուխներու, որոնց կցած է նաև գլխակարգութեան բովանդակութիւն, ասոնք անծանօթ են ձեռագրին։

Երկրորդ տպագրութիւնը հոգաց Ք. Պատմականեան՝ «Պատմութիւն Սերէոսի եպիսկոպոսի ի Հերակլն եւ սկիզբն նորագիւտ Պատմութեան Միսիթարայ Անեցւոյ, ի լցո ած Ք. Պ(ատկանեան), Ա. Պետերբուրգ 1879, 8⁰, էջ Զ+203, կից Միսիթար Անեցւոյ Պատմութիւնը, էջք 72։

Հրատարակութիւնս կատարած է Պատմականեան «յետ մանրակրկիտ բաղդատութեան տպագրելոյն ի Ա. Պոլիս ընդ նորագոյն գրչագիր օլինակի կայսերական ճեմարանին Գիտութեանց ի Ա. Պետերբուրգ, : Նաև Պատմականեան չէ անգրադած գրչութեան պէսպէս վրիպակներու եւ թղթերու ետեւառաջութեանց, որոնք այնպէս կը իսանգ արեն Սերիոսի պատմութեան ուղիղ իմացումը։ Սակայն անհամեմատ ընտիր է այս Հրատարակութիւնը բաղդատութեամբ նախորդին, թէեւ շատ տեղ պահպանուած են Միհրդատեանցի սայմաքումները։

Սեբիոսի Պատմութեան այն մասը, որ սովորաբար Անանունի կամ Կեղծ-Սեբէոսի կը վերագրուի, վերակազմել փորձեց Հ. Ա. Մատիկեան իւր “Անանունը կամ Կեղծ-Սեբէոսը, դործին մէջ, Վիեննա 1912, էջ 73—91, ուր համեմատութեան առնուած են նաեւ մեր Մատենադարանի թ. 52 եւ 86:

Թարգմանութիւններ: — Սեբիոսի մատեանը “առանձին ու առաջին տպագրութեամբ հայերէնախօս ուսումնասիրաց հաղորդուած Հայորդուած՝ նշնը գաղղիսկան թարգմանութեամբ բոսպորոսի ծովեղերէն եւ րոպական բանասիրութեան ընծայ կ'երթայ, (Մասիս, 1852, թ. 13): Այս թարգմանութիւնը, որուն թարգմանիչը անծանօթ կը մնայ, հրապարակ չելաւ սակայն¹:

Առաջին անգամ եւրոպական աշխարհի առջեւ գրուեցաւ Սեբիոսի Պատմութիւնը Ք. Պատմանեանի ուսուերէն թարգմանութեամբ. Իсторія императора Иракла, сочинение епископа Себеоса, писателя VII вѣка. Переводъ съ Армянского (съ объяснительными примѣчаніеми К. П. Патканова). С.-Петербургъ 1862, 8^o, էջը XVI+216:

Գերմաներէն թարգմանութիւն մը կը լիշէ Թ. Նէոլդեկէ, զօր կատարած է Dr. Wenzel, որուն ձեռագրէն օգտուած է ինքը իւր Persische Studienի համար ի Wiener Sitzungsberichte d. K. Akademie der Wiss. phil.-hist. Klasse, Bd. 116 (1888), էջ 394, ծն. 4. բայց հրապարակ ելած չէ մինչեւ օրս: Քաղուածաբար թարգմանութիւն մը տուած է H. Hübschmann, Zur Geschichte Armeniens. Die ersten Kriege der Araber. Aus dem Armenischen des Sebeos, Leipzig (1875), 8^o, էջը 44:

Գաղղիերէն թարգմանութեամբ լոյս տեսաւ 1867ին միայն Պատմութեան առաջին մասը (էջ 1—10) յանուն Սուտ-Ագաթանգեղոսի. Le Pseudo-Agathange, histoire ancienne de l'Arménie. Extrait de l'Histoire de Héraclius par Sebeos. Traduction de l'arménien ի գիր Վ. Langlois, Collection des historiens anciens et modernes de l'Arménie, I (Paris 1867), pp. 195—200: Ասկէ արտապուած՝ C. Müller, Fragmenta historicorum Graecorum, V, 2, p. 195—200:

¹ Այս ըլլալու է նաեւ ի թերթին Journal asiatique de Constantinople, t. I (Constantinople 1852), էջ 75 ծանուած թարգմանութիւնը (հմմ. Macler, Pseudo-Sebeos, p. 6):

Մանր քաղուածներ հմմ. E. Dulaurier, Recherches sur la chronologie arménienne. Paris 1859 (Լ.—Ղ. եւ Արքունիկութիւնը): Բրոսէի քաղուածները յիշեցինք:


Սեբիոսի Պատմութեան գաղղիերէն ամբողջական թարգմանութիւնը հոգաց Frédéric Macler, որ զանազանելով Ա. Եւ Բ. մասեր, տուաւ նախ Սեբիոսի պատմական մասը՝ Histoire de Héraclius par l'évêque Sebêos, traduite de l'arménien et annotée par Fr. Macler. Paris 1904, 8^o, pp. XV+166 (թարգմանութեան մասին հմմ. F. N. Finckի մատենախօսականը Göttingische gelehrte Anzeigen, 1907, SS. 207—210): Իսկ Ա. մասին Երկրորդ գլութիւնը (էջ 11—21) առանձին՝ Pseudo-Sebêos, texte arménien traduit et annoté par Fr. Macler. Paris 1905, 8^o, p. 39 (նախ Journal Asiatique, 1905, pp. 121—155).

3.

Պատմութեան իորագիրը: — Էջմիածնի թ. 611 ձեռագրին մէջ, ինչպէս զայն տեսնողներն՝ Բրոսէ եւ Միարան կը հաւաստեն, ոչ վերնագիր եւ ոչ հեղինակի անուն կը կրէ Պատմութիւնը. այսպէս առանց խորագրի եւ անուան տեսած է նաեւ Սիմեոն Ապարանցի 1585ին եւ Վարդան Բաղիշեցի¹ (Էջմ. թ. 611ի ստացիչը), թէ եւ Միհրդատեանց կը վկայէ թէ Ներսէս Ե. կաթողիկոսէն ստացած օրինակը ոի սկիզբն, կը կրէր խորագիրս Սեբէոս եպիսկոպոսի ի Հերակլոն. իսկ “միւս օրինակն, ունէր ճակատը՝ “Պատմագիրը Սեբէոսի ի Հերակլոն” (Էջ Ժ—ԺԱ): Մեր մատենադարանի թ. 52 զիւէ. “Սեբէոսի Հայոց եպիսկոպոսի պատմութիւն ի Հերակլ կայսր” (թղ. 2ա), իսկ այլուր (թղ. 50ր) ի լուսանցու ունի “Սեբէոս ժամանակակից առաջին Խմայելացւոց”:

¹ Արդան Բաղիշեցի Վ. Մրտովու վանքին ձեռագիրներու ցուցակին մէջ կը նշանակէ թիւ “ՖԲ. Ակէ Մովլէս” պատմագիրը՝ Ագաթանգեղ, Մովսէս, Եղիշէ. Ներսէս պատմութիւն, Ղազարու Փարուեցոյ եւ Խոսրովուն. Հմմ. “Սյա Են Վորդապետական գրեանք ի վանքն Ամբրդուն” Համարով առ Միջական յիշաւակ գրեալ իմավու ձեռամբ Վարդապետական, Հրտ. Ս. Տէր-Յակոբեան, ԱՐԲՑ. 1903, էջ 178: Ձեռագիրն առանց տարակուսի Էջմիածնի թ. 611ի է, մասն բովանդակութեան կարգն ետեւառաջութեամբ նշանակուած է: Սեբէոս լոււած է. իսկ “Խոսրովուն իմասնալու է Կորեան վարք Մաշտոցին: Եթէ ճիշտ է որ Եղիշէ Գոնդաքեան տեսած է ձեռագիրը (հմմ. էջ 179, ծն. 1): այն ըլլալու է նախաբանագիրը:

515-66



Վ'ենթագրեմ թէ Ներսէս կաթողիկոսի ձեռագրին խորագիրը աւելցուած է Յովհ. Շահնամաննեանցէ, որ իւր Ստորագրութեան, մէջ էջ 134, 285 եւն) առանց վարանելու վերագրած է Պատմութիւնս Սեբէս Բագրատունեաց եպիսկոպոսին, որուն չետ հաւան է նաեւ Բրոսէ (Rapports, էջ 49): Շահնամաննեանց հաւանօրէն մշուած է այսպիսի նոյնացման մասմի նկատելով որ պատմագիրն Սեբիոս ժամանակակից կ'ինայ դունոյ 645ի ժողովին, որուն մասնակից էր Բագրատունեաց Սեբէս եպիսկոպոսը, եւ մասմի յեցած հին պատմագիրներու վրայ, որոնք կը լիշեն զայն այսպէս. «Պատմութիւն Հերակղին» (առանց հեղինակի անուան), Ուխտ. Բ, էջ 56. «Պատմութիւն Հերակղին», որ ի Սեբիոսէ (այսպէս Զեռագիրը, տպ. Սեբէսուէ) եպիսկոպոսէ ասացեալո, Ասողիկ, էջ 7. «Հերակղն ի Սեբիոսէ եպիսկոպոսէ ասացեալո, Սամ. Անեցի, էջ 3. «Եւ Սեբիոս որ Հերակղին է», Մեսիթար Անեցի, էջ 15. «Եւսերի որ ի Հերակղն, Միւ. Այրիվանեցի, էջ 37. «Հերակղն ի Սեբիոսէ ասացեալո, Կիր. Գանձակեցի, էջ 3. Եւ վերջապէս «Հերակղ յեւսերիոսէ եպիսկոպոսէ ասացեալ սակս պատերազմացն Հերակղի եւ Խոսրովու եւ այլ բանք պիտանիք, Այուբեան՝ ի Պատմ. հայ Արագրութեան Ա, էջ 206:

Հայ պատմագիրներու այս հաւաքական վկայութիւնը անկասկած կը վաւերացնէ Շահնամաննեանցի նոյնացումը եւ Միհրդատեանցի ընտրած խորագիրը, մանաւանդ եթէ «միւս օրինակն» իւր վերնագրով երաշխաւորած ըլլայ առ այս: Ինձի սակայն դարձեալ կասկածելի կը թուի «միւս օրինակն» տուած ընթերցուածը, գոնէ հնութեան կնիք չի կրեր հեղինակին Սեբէսու, յորջորջանքը:

Պատմութեանս հարազատագոյն խորագիրը կը համարիմ, հիմնուած Ուխտանէսի եւ Ասողիկի վրայ, «Պատմութիւն Հերակղի ի Սեբիոսէ եպիսկոպոսէ ասացեալո»:

Հեղինակին անունը — Ասողիկ, Սամուէլ, Միւ. Անեցի եւ Կիրակոս միաբան «Սեբիոս» գիտեն. միայն Միւ. Այրիվանեցի «Եւսերի» եւ Այուբեան «Եւսերիոս» կը ճանչնան: Անշուշտ կամ վերջիններս լրացուցած են Սեբիոսը Եւսերիոս ձեւով¹, եւ կամ առաջնները կրծատած են Եւսերիոսը Սեբիոսի, ինչ-

պէս պատահած է նման գէպքերու մէջ Եւստաթէոս — Ստաթէոս, Եւզրաբոս — Գրաբոս եւն անուաններու շուրջը:

Ցամենայն դէպս հարազատագոյն ձեւն՝ ծանօթ հնագոյն պատմագիրներու՝ Սեբիոսն է: Թէ ի՞նչպէս ըջուած է անունս Սեբէսոսի, ասոր եթէ ոչ բացատրութիւնը բայց ծագումը կուտան հին կանոնագիրը: Սեբէսոս անունը ծանօթ է հայ մատենագրութեան մէջ միայն Դունոյ 645ի ժողովին ներկայ գտնուող եպիսկոպոսներու ցուցակէն, ուր Բագրատունեաց եպիսկոպոսին անունը կը յիշատակուի ըստ զանազան ընթերցման ձեռագրաց՝ Սեբէսոս, Սեբիոս ձեւերով (Հմատ. կանոնք Դունայ Ս. Ժողովոյն, Հրտ. Միհրդար Վրդ. Եւ Ս. Տիգրանեան, Վաղարշապատ 1905, էջ 27): Հրատարակիչները՝ հիմնուած ձեռագիրներու մեծաձայնութեան վրայ՝ բնագրին համար նախընտրած են Սեբէսոս ձեւը, որ իրենց ընտանի էր նաեւ այլուատ: Բայց մեզի համար ուշագրաւ է որ ածէտ ձեռագիրները իրենց ձայնակից ունենալով մեր Մատենագրաբանի թ. 58 կանոնագիրքը, կուտան Սեբիոս ընթերցուածը:

Եթէ Համէեան (Բ, էջ 345) նախընտրած է Սեբէսոս ձեւը, եւ իւր հեղինակութեամբ վաւերական ձանցուցած է զայն յաջորդ ըջանին եւ մոլցրցուցած է Շահնամաննելով եւ Միհրդատեանցը, բայց այս հեղինակութիւնը չի կրնար այլ եւս ճոխութիւն վայելել, երբ հնագոյն պատմագիրները ականակիտ աղբիւրէ կազդուրուած՝ միաբան Սեբիոս կ'աղաղակին: Թէեւ ընտելացած է այժմ մեր ականջներուն Սեբէսոս անունը, եւ գժուարաւ պիտի ուղենք հրաժարիլ անկէ, բայց արդարութեան է իւրաքանչիւրին տալ իւրը. Հարկ է ընդգրկել հարազատագոյնը՝ Սեբիոս¹ (Կամ լաւ եւս՝ Եւսերիոս) եւ Հրաժեշտ տալ Սեբէսոսի, որ յառաջացած է միայն աղաւաղմամբ՝ կանոնագրքի օրինակողի մը անհմտութենէն:

Սեբիոսի կենսագրութիւնը: — Սեբիոս հին պատմագիրներու (Ասողիկ, Սամուէլ, Այուբեան) քով կը ներկայանայ եպիսկոպոս տիտղոսով, առանց թեմի յօրջորջման: Կ'ատելով որ պատմագիրն Սեբիոս ապրած է ի. գարու երկրորդ եւ երրորդ քառորդին եւ Դունոյ 645ի ժողովին ներկայ եպիսկոպոսներու թուին մէջ կը յիշուի «Տէր Սեբիոս Բագրատունեաց եպիսկո-

¹ Աբգէն Զարպհանելեան՝ Պատմ. Հայկ. Հին Գագր. Գ. տպ. էջ 435: Աւելան՝ Հայապատմ. Ա, էջ 164 նախընտրած են այս կոչումը:

պոս, չկայ մասնաւոր պատճառ ժխտելու երկու անձնաւորութեանց նոյնութիւնը, ինչպէս արդէն նոյնացուցած է ժամանակին Շահիսաթունեան (Էջ 285) եւ ընդունուած է առ հասարակ:

Դժբախտաբար Սեբիոսի կեանքի եւ գործունէութեան մասին յիշեալ տողերէն զատ չունիք ուրիշ մանրամասնո թիւններ հին պատմագիւներու քով: Հարկ է ձեռք առնուլ իւր Պատմագիրքը. բայց հոս ալ շատ չնշն են հազորդուած տեղեկութիւնները:

Էջ 1 պատմելով ի Մծուրք “յապարանսն Աանատրուկ արքայի” հանդէպ գրան արքունական տաճարին՝ “յաւերածի արքունական կայենիցն ո հրամանաւ “Պարսից արքային”, կատարուած պեղման մը մասին, որ “զսիւնս տաճարին այնորիկ ինդրեալ էր ի գուռն”, կը յաւելու թէ սիւներէն մէկուն վրայ երեւան ելած է Ագաթանգեղեայ փորագրած յունարէն մէկ արձանագրութիւնը, “զոր իմ գտեալ (ապ. Կ'աւելցնէ “ի Միջագետուն”, զոր չունին Էջմ. թ. 611 եւ մեր թ. 52 եւ Ծնջելի է) ի նորին դաստակերտն (տպ. աշակերտացն), կամեցայ ձեղ զըռուցակարգել¹. քանզի այս սիւն (տպ. քանզի այսու) ունէր վերնագիրն այսպէս...: Հոս “Պարսից արքայն” հոււանօրէն խոսրով Ապրուէզնէ, որ թագաւորեց 590—628. իսկ “գուռն արքունի, կամ “նորին (Խոսրովու) դաստակերտն”, կ'ակնարկէ Տիղբոնի արքունիքը: Թէ ստուգիւ գտնուած է Սեբիոս Տիղբոնի արքունիքը, այն յայտնի է նաև հետագայ վկայութենէն (Էջ 12), ուր խօսելով Մամիկոնեանց վրայ կը գրէ. “Ոչ են սոքա որդիկ ազգ ածինն Արամանեկայ, այլ են եկեալ ի ձենաստանէ... որպէս լուայ յառնէն մեծ որ եկեալ էր հրեշտակութեամբ ի ձենաց թագաւորէն առ արքայն խոսրով, յոր իմ հարցեալ ի դրան արքունի եթէ ազգ մի մեծ ի Հայաստան երկրի կայ, զորմէ ասեն եթէ ի ձերմէ աշխարհէն գնացեալ են... Թէեւ դարձեալ չէ նշանակուած թէ ովլ է “արքայն խոսրով”, եւ ո՞ր կը գտնուի այն “Գուռն արքունի”, բայց ամենայն հաւանականութեամբ խօսքը Պարսից Ապրուէզ խոսրովու մասին² է: Ուստի այս շրջանին (590—

628) պատահած ըլլալու է հեղինակը Խոսրովու արքունիքը ի Տիղբոն, եւ հոն խօսակցած ձենաց դեսպանին հետ: Խոսրովու օրով Բագրատունի տունը մեծ պատիւ կը վայելէր Պարսից արքունիքը՝ երբ Վրկանի Բագրատունի մարզպանը՝ Ամբատ Շնուռմ († 617) արքայից արքայի Դրան մէջ երրորդն էր պատուվ (Հմմտ. իմ կիւրին կամողիկոս Վրաց, Էջ 157—163): Կրնայ մտածուիլ որ առթիւ Ամբատի արշաւանքներու ի Վրկանս եւ ի Տաբարաստան, ձենաստանէն դեսպանութիւն մ'եկած ըլլայ Տիղբոն: Իսկ Սեբիոս գացած է Տիղբոն կամ իւրեւ զինուոր, կամ իրեւ ազգական մը Ամբատայ՝ ըլլալով Բագրատունի տնէն կամ երկրէն, եւ կամ թերեւ իրեւ եկեղեցական առթիւ Ամբատի Նշանաներուն փոխադրութեան ի Պարսկ կոգովիտի (617): Այս պարագան որ Սեբիոս այնպէս մանրապատում կը պատմէ Վրկանի Մարզպան Ամբատի քաջութեանց մասին, թոյլ կու տայ հնմագրելու թէ Պատմիչն հետեւած է մօտէն անոր քայլերուն, իրեւ ականատես կամ ականջալուր:

Պատմիչն իւր մասին երրորդ անդամ ակնարկութիւն կ'ընէ Էջ 110, ուր պատմելով Արաբացւոց արշաւանքներն եւ նուաճութեները “յեգիպտոսէ մինչեւ ցլեառն Տաւրոս, եւ ի ծովին արեւմոից մինչեւ յՄարս եւ Խուժաստան” 640—641 տարիներուն, կը յաւելու թէ այս մասին տեղեկութիւններ հաւաքած է այն կողմէրէն բերուած գերիներէն. “Զայս լուաք յարանց գերելոց ի Խուժաստան Տաճկաստանէ, որոց ինքեանք իսկ ականատես եղեալ պատմեցին մեղ զայս բան”, հաւանօրէն Հայաստանի մէջ, ուր եկած էին անոնք թերեւ Արաբացւոց հետ:

Այս միջոցին Սեբիոս արդէն Բագրատունեաց¹ եպիսկոպոս ձեռնադրուած ըլլալու էր, վասն զի քիչ ետքը՝ 645 թուին Կերսէս Շինողի գումարած Գուռնայ ժողովին ներկայ էր իրեւ “Տէր Սեբիոս եպիսկոպոս Բագրատունեաց, Ուշադրութեան արժանի է, որ առաջին անդամ այս դէպքին կը յիշուի Բագրատունեաց եպիսկոպոսանիս թեմը: Հաւանօրէն կոգովիտին էր Բագրատունիքը, իսկ եպիսկոպոսանիս քաղաքն՝ Պարսկ բերդաւանը, ուր էր Բագրատունի տան գլխաւոր բերդը եւ միեւնոյն ժամանակ հանգստարանը (Սեբ. 68, 116, 117): Երբ սկսան

¹ Թէ առղերս Սեբեսի մատանց կը վերաբերին, ուստի եւ խօսին իր անձին շուրջն է՝ կ'ապացուցանէ ոճը. նոյն բանաձեւը կը կրկնէ նաև էջ 24. “Զայս ամենայն իտեցայ ի ձիւն գրայս... յեւ վեպուաւելու”:

² Հմմտ. եւ Ս. Մալխասեան, Սեբեսի Պատմութիւնը եւ Մորեացի, Թիֆլիս 1899, Էջ 98:

V. Langlois, Coll. des hist. arm. 1, p. 195, Հայաստած է զիերեսու եպիսկոպոս Մամիկոնանցն. իրեն հետեւած է Macler, Pseudo-Sebeos, p. 5, բայց անձնութեամբ:

Բագրատունիները օր աւուր ամրապնդել իրենց քաղաքական դիրքը, կ'երեւայ թէ ուզեցին նաեւ եկեղեցական տեսակէտով Ճոխութիւն մ'ունենալ, եւ հաստատեցին բագրատունեաց եպիսկոպոսական թեմը, նմանելով յայսմ Մամիկոնեաններու (Հմմտ. Մերշապուհ եպիսկոպոս Մամիկոննից եւն), որոնց մրցակիցն էին արդէն բաղաքական ասպարիվիլ վրայ:

Սեբիոս իւր Պատմութիւնը կը հասցնէ մինչեւ 660 թուականը եւ կը կնքէ յոռետես վերջաբանութեամբ ապագայի մասին: Թէեւ իր տեսութիւնները արդարացուց ապագայ ժամանակը, բայց նա հաւանորէն չապրեցաւ այդ օրերը, Պատմութեան հետ ի մայր խոնարհցաւ նաեւ իր կեանքի արեւը, որուն ճշգրիտ թուականը կը մնաց մեզի համար անյայտ:

(Ըստ Հայութիւնի)

Հ. Ս. Ակիննան



ՄԱԿԱՐԱԿԱՆ Բ. ԳՐՔԻՆ ՀԱՅԵՐԻՆ

ԹԱՐԳ-ՄԱԿԱԿԱՆ ԹԻՒՆԻ

ՔԱՅԱԿԱՆ ՈԽՈՒՄԱՍԻՐԱՆԹԻՒՆ:

§ 7. Հայերէն թարգմանութեան արժէքն ու որպիսութիւնը:

(Ըստ Հայութիւնի)

Գ. Լ. Ա. Խ. Բ.

Հ. 1. “Ի գեղս, ի քաղաքս եւ յարակս կս, չօմաս = գեղս. — “յինքն արկանէին զազդատոհմն, աւելի լաւ ա. “յինքեանս արկ. զազդատոհմոն = պրօսեռալունտո տօնչ սույշեւէ: — Ասոր համաձայն յաջրդ բայն ալ յոդնակի ըլլալու էր, բայց կ'երեւայ օւ եւ օս իրարարու շփոթած է. եւ արդէն ամրողը սկզբնագրէն բաւական կը շեղի. “եւ նուաճէր զշրեայսն որ կացեալ էին հաստատութեամբ յունին իւրեանց, փիս. “եւ յինքեանս յանկուցանէին, որք կացեալ էին ի Հրէութեան = տօնչ մբաւնչուտաց էն տփ լուծաժմբ պրօսեռալունտու: — “գունդ լի-

նէին յաւելուին բազմանային, փիս. Ժողովէին = սույշեացու: — Հ. 2. “հեթանոսաց, փիս. յամենեցուն = ուժ ունաւու: — Հ. 5. “Մեծութեանցն Աստուածութեան, լաւ եւս՝ ա “մեծութեանցն Աստուծոյ, որ գուցէ ուղղելու է “մեծին, (= մեծութ). յուն. Խորիս = Տեառն: — Հ. 6. Քանի մը բառ նկատի չառնելով կը համաձայնի սկզբանագրին, միայն պէտք է հակառակ Յի ուղիղ կիտադրել այսպէս. “Հասանէր ի վերայ գիւղից և բաղաքաց՝ (եւ) հրձիգ առնէր. զամուր աւմուր տեղին թշնամեացն անդրէն նուածէրո: — Հ. 8. “Արքունի հրովարտակօք.., հրեշտակս առնէր, օգնական ի թիկունս զօրս ի ձեռն հասուցանելո, փիս. “գրեաց. գալ յօդնութիւն իրաց թագաւորին = չշրափես էպիթօդնուն տօնչ տօն թասլեաց պրայմատ: — Հ. 9. “Ի ձեռն գումարէրո, ինդիր սեռին — պամփսառ նժնի — փախցուցած է, բայց դիրաւ կը հասկցուի: — Հ. 11. “Անդո կուղղեմ” անդէն, = էնթէաչ: — Հ. 13 եւ 14. Հայը կը փախցնէ. չաւ մետածոնտօս անտօն տօնչ սնն անտք տղի պարուսիոն տօն տրատոպէծօս... չաւ ձուտունտէտ տղի տօն նեօս նիշն = “եւ իրը ծանոյց նա իւրայոցն զհասանել զօրացն... (= նոքա առ վատասրտել իւրեանց) եւ լինելն թերահաւատ զօր նութենէն Աստուծոյ, խօսքերուս պակասը սակայն չի զգացուիր հայերէնի մէջ, այնպէս որ կարծես թարգմանիչը գիտմամբ դուրս թողուցած ըլլայ: — Հ. 14. “Որ մինչեւ տեսեալ էր նր (ուղղելի գնն) ընդ վաճառականս անձանց նոցա գինս հատանէր, փիս. որք մինչեւ դիպեալ նոցա արդէն վաճառեալ էին = տօնչ... որին սունտչեն պէրպամենու: — Հ. 15. “Փրկէրո, պէտք է ողղել՝ “Փրկելո, սկզբնագրին մէջ չկայ, Հայը կրկնած է զայն Հ. 14 է (ընտառածութ) առնով: Անհրաժեշտ է աներեւոյթ ձեւը, վասն զի կախումունի Հ. 14 ի մէջ անդամը դրուած “աղաչէնէնէն: — Հ. 16. “Յայնչափ զօրաց բազմութենէր, փիս. “ի թշնամեաց = բ. ուղեմունու: — Հ. 17. “Նախանձի մտի գնելո, փիս, ունել առաջի աշաց = պրծ օգժակրան լաթօնտէտ: — Հ. 19. “Եւ սկսաւ յուշառնել զմիոյ միոյ զառաջնոցն քաջութիւնս եւ զօգնականութիւնս, որ եղեալ էին ի Տեառնէր, Յիշեցէք (Հ. 20 յուշ լիցի ձեղ) զնենեքերիմ եւ զութոււ-